

որ շատ աւելի կարելոր է ամէն մարդ ամէն դիւրութիւն պիտի ընծանենէ, վասնզի պիտի հասկնայ թէ անլիստ մէկը չէք ու յարգանքի պիտի արժանանանք:

Նոյնն է պարագան, դժբախտաբար, մեր առօրեայ կեանքին մէջ ալ. մարդիկ քիչ կարևորութիւն կ'ընծայեն առհասարակ անոնց՝ որոնցմէ չարք ու հարուած չեն ակնկալեր:

Անձնական նեղմիտ հաշիւներէն անկախ և նոյնիսկ նման պարագաներուն, գնահատման և քննադատման գործը պէտք է զերծ ըլլայ ոչ միայն անձնամէտ հաշիւներէ, այլ քննադատը պէտք է ներկայացուած գործը ըլլա զգալու և հասկնալու կարողութիւնը չեննայ: Շատ յաճախ մեր մամուլին մէջ անն հայրենասիրութեան և ուրիշ մտերմիկ գացումներու, գնահատման կ'արժանանան չ միայն միջակ ու տակաւին անկէ վար քերթողներ, այլ նաև յայտնի գրողներու քրկորդական գործեր:

Ուէ մէկը նկատի չունինք, երբ կը գրենք այս տողերը, սակայն ակնբախ օրինակ մը տալու համար յիշենք մեր գնահատուած ու սիրուած քերթողներէն մին՝ Յովհաննէս Շիրազը, որ իրապէս գեղեցիկ կտորներու կարգին ունի նաև իր գրչին շնորհքը պակսեցնող քերթուածներ, որոնք սակայն իրենց հայրենասիրական զգացումին համար իրրև հատընտիր կը հրամցունին մեզի, արտասահմանի մեր մամուլին մէջ: Այս պարագան մեզի կը յիշեցնէ ազգային բանաստեղծ Քամառ Քաթիպան, որ ժամանակին հայրենասիրական իր հասարակ տեղիք բոլոր մտածումները քերթուածներու կը վերածէր, և մարդիկ հիացումով ու սքանչացումով կը դիմաւորէին զանոնք:

Եթէ Քամառ Քաթիպայի ժամանակը կ'արգարացնէր բանաստեղծելու այդ կերպը, մեր ժամանակը զանոնք ճիշդ կերպով արժևորելու ուրիշ իրաւունքներ ունի:


Յովհ. Շիրազ իր մէկ քերթուածին մէջ, նուիրուած մեծ մարդու մը, երկինքը կ'ընծայէ անոր իրրև փառքի մատանի և արևը հրեղէն գոհար այդ մատանիին: Հոս պատկերը աւելի քան անհարազատ է, որովհետև երկինքը մատանիի ձև չունի: Պատկերը չի փոխուիր նոյնպէս իր բարոյական իմաստին մէջ, որովհետև ոչ մէկ մահկանացու կրնայ երկինքը իրրև օղակ

իր մատին չուրջ ունենալ և արևը իրրև ակն անոր:

Մեծ արեւցի նման իրական բանաստեղծներ տարիներ վերջ միայն իրենց արժանաւժայեի տեղը ունեցան մեր քերթողութեան պատուոյ սեղանին շուրջ, և եթէ Չարենցը բախտով առաջին մէկ օրէն պատկասելի ներկայացնողի մը չհանդիպէր՝ գուցէ ուշանար ըլլալու այն՝ ինչ որ եղաւ, իրրև վառուած մօրենին մեր գրականութեան: Ի՞նչ արտմուծիւն որ Սշականի նման մեծ քննադատ մը նայեցաւ Չարենցին անոր բացասական կողմերէն և շատ քիչ կերպով արժևորելու ուզեց անոր մեծ և իրական արժանիքը, անոր հեղեղային թափը, անոր կրակէ երզը, որ վարուածնէն ի վեր իր նմանը չունի մեր քերթողութեանը մէջ:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

(Շարունակելի՛ 1)



Գրականութեան մը անուսին համար անհրաժեշտ տարեք են. — կազմակերպելու ընկերութիւն, իմացական դարձեալ կազմակերպելու բարեխառնութիւն, հաւատաւոր կրթանք, մտատիպար ու տազնապներ, գաղափարաբանութիւններ ու սերունդ: Այս տեսակներ 1850էն մինչեւ չարաւուր բուականը կը գործեն մեր մէջ, անուր, մեր ոյժերուն տարողութեամբ: Սփիւռքը րեւել կը կարծէ շարունակել սրբազան աւանդութիւնը, կը պահպանի սակայն, ուրիշ, չբաւու համար հակառակ բարեխառնութեան մը: Գրականութիւնը հաւաստի գործ մըն է, տաղանդի փաստ մը ըլլալէ առաջ: Սիւրիա եւ Պաղեստին անկարող են հանդես մը ապրեցնելու (գրականութեան մը վառարանը հանդեսներ կը մնան միշտ): Եգիպտոս իր հզօր կենսունակութիւնը կը սպառէ իր օրաբերքերուն: Քսան տարին բաւ եղաւ որ Փարիզի շեղ սերունդը հիւծած ներսէն, անպաշտպան զուրսէն, զառաժի կամ շիջի: Ահաւասիկ, հակառակ տաղանդներու առատութեան, Սփիւռքը չունի գրականութիւն: Ինչ որ մեր բարբառով լոյս կը տեսնէ այսօր Սփիւռքի զանազան կեդրոններուն մէջ, չի պահպանիր Սրբաւաստայ գրականութեան մեր ներսը բիւրեղացուցած յղացքին:

Յ. ՕՇԱԿԱՆ